

ԿՐԹՆԱԿԱՆ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽԻՈՐԻՉ

Առաջին Գրիգոր Լուսաւորչի յիշատառկութիւնը տարբին երեք անգամ կը կատարուի Հայց. Եկեղեցին կողմէ, Առաջինը այս տարի տօնուեցաւ Մարտ 14ին, Մէջ Պահոց շրջանին՝ Զատկէն երկու շաբաթ տառջ, Շաբաթ օր, ի յիշատակ Խոր Վիրապ մտնելուն. երկրորդը՝ Մայիս 30ին, ի յիշատակ Խոր Վիրապէն ելլիղուն. իսկ երրորդը պիտի տօնուի Յունիս 13ին, ի յիշատակ իր նշխարներուն գտնուելուն:

ԿԵՍԱՆՔԸ

Ս. Գրիգոր Լուսաւորիչ ծնած է երրորդ դարուն, 239 թուականին, և վախճանած՝ 326 ին. Ուստի ան ապրած է 87 տարիներ:

Լուսաւորիչ զաւակն է Պարթևաց ցեղէն Անակ անունն հայու մը՝ որ Տրդատին հայրը, Խոսրով թագաւորը սպաննեց Պարսից Արտաշէս թագաւորի դրդումով։ Այդիսկ պատճառաւ իր սերունդը սրէ անցուեցաւ և կոտորածէն աղատեցաւ միայն մէկ տարեկան իր որդին՝ Մաւրէնը, որ հնատագային Գրիգոր Լուսաւորիչ կոչուեցաւ Ան կեսարիա զրկուեցաւ, հոն մեծցաւ ու կրթուեցաւ քրիստոնէական կրօնքի ուսմունքներով. ապա ամսուսնացաւ Մարիամ անուն աղջկան մը հետ և օրհնուեցաւ երկու մանչ զաւակներով, Արիստակէս և Վրթանէս։

Երբ որ կեսարիայէն Հայուստան վերագարձաւ, սկսաւ ծառայել Տրդատ թագաւորի պալատին մէջ իրը քարտուղար Տրդատ թագաւոր Հրամայեց իրեն որ Հայուստանի Անահիտ չաստուածունիին զոհեր մտաւեցանէ։ Գրիգոր մերժեց Քրիստոսը ուրանաւ և կուռքին առջև երկրպագութիւն ընել, որովհետեւ իրաւ քրիստոնեայ մըն էր։

Իրաւ քրիստոնեայ մը անհրաժեշտութեան պարագային կը մեռնի, բայց իր կրօնքը չի կրնար ուրանաւ, Անոնք որ

դիւրաւ իրենց կրօնքը կ'ուրանաւն, կրօնք չունենալնուն համար այդ կ'ընեն. այլ խօսքով կ'ուրանան այն՝ զոր չունին, կրօնքը կեանք է, նկարագիր է, Աստուծոյ հնա զործուակցիլ է և Անոր ներկայութիւնը վայելելով ծառայութեան կեանքի նուիրուած ապրելակերպ է։ Հագուստ մը չէ կրօնքը որ մարդ իր ուզած ատեն հանէ ու մէկդի նետէ, Ան ներքին հոգեկան վիճուկ մըն է, զայն ուրանալը՝ հաւասարագօր է ափելերական արժէքներաւն գէմ ապատամբութեան մը, Հետևաբար Լուսաւորիչ մերժեց բացարձակապէս Տրդատ թագաւորին այս անընդունելի առաջարկը։

Առոր վրայ Տրդատ թագաւոր սաստիկ բարկացաւ, և իրեն զանազան չարչարանքներու հնթարկել տալէ վերջ զայն Արտաշատի խոր վիրապը նետեց՝ ուր Գրիգոր մնաց ամբողջ տասնհինգ տարի։ Կը ըսուի թէ բարեպաշտ կին մը ամէն օր հացը կը նետէր վիրապէն ներս։ Հաւանաբար ատիկա Տրդատի քրոջ՝ Խոսրովադուխտի թելադրութեամբ էր, և կամ Խոսրովադուխտ ինքն էր որ անձամբ հացը կը նետէր, որովհետեւ գաղտնի համակրանք ունէր քրիստոնէութեան հանգէպ։ Հետագային, ինք պատճառ եղաւ որ Լուսաւորիչ հոնուի խոր Վիրապէն աղատելու համար Տրդատը անբուժելի համարուզ հիւանդութեանէն։

Եսոր Վիրապէն աղատելէն և Տրդատ թագաւորի քրիստոնեայ դառնալէն ետք, Լուսաւորիչ առաջին նպատակներէն մին եղաւ հայ ժողովուրդին՝ գէպի քրիստոնէութիւն զանգաւածային գարձը ապահովէլ։ Այսպէս, փրկչական 301 թաւականին, Տրդատ թագաւորի հրովարտակով հայ ժողովուրդը հանդիսացաւ պատմութեան մէջ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօնք ընդունող առաջին ազգը։ Լուսաւորիչ յետոյ կեսարիա գնաց, Ղեւանդիոս Արքապիսկոպոսէն եպիսկոպոս ձեռնադրուեցաւ և եղաւ հայոց առաջին կաթողիկոսը։

ԳՈՐԾՈՒՆԵԱՌԻԹԻՒՆԸ

Լուսաւորչի գործունէութիւնը, լուս ևս է ըսկէ՝ հայ ժողովուրդին մատուցած ծառայութիւնը, կարելի է երեք մասի բաժնել։

1. Միհագոյն ծառայութիւնը, անկառակած, իր կատարած առաքելական գործնէն է ինք առաքեալ մը չեր, բայց մեր մէջ առաքեալի գործ կատարեց: Պօղոս և Բառարաս Յիսուսի 12 առաքեալներէն չէին, յետոյ դարձի եկած քրիստոնեաներ էին, բայց Գործք Առաքելցիք ժի. զլիսուն մէջ երկուքն աւ առաքեալ կը կոչաւին, որովհետեւ առաքեալներու հետ առաքելական գործ կատարեցին: Եթէ Լուսաւորիչ աւ առաքելական դարձւ մը մէջ պարած ըլլոյր՝ անտարակոյս ինք ևս առաքեալ պիտի կոչուէր:

Հայ ժողովուրդը սովկայն դինք Լուսաւորիչ տիտղոսով պատուեց ու մհացարեց: Թաղէսս ու Բարթողիմէսս առաքեալներ՝ առաջին Լուսաւորիչ, իսկ ինք՝ երկրորդ Լուսաւորիչ կը նկատուին Հայ Եկեղեցիին կողմէ: Տիտղոս մը, ուրիմ, որով ան համահաւասար գետնի մը վրայ կը կենայ Թաղէսս և Բարթողիմէսս առաքեալներուն հետ: Անոնք քրիստոնէութիւնը Հայաստան բերին, իսկ ինք՝ զայն հոստատեց ու աւելականացուց հայութեան մէջ: Ուստի ան արժոնի է հայ ժողովուրդի գնահատութեան, քանզի մեր մէջ առաքելական կամ աւետարանչական մեծ գործ կատարեց: Այսպէս. —

ա) Թաղէսս և Բարթողիմէսս առաքեալներու սկսած առաքելուական սուրբ գործը տարածեց Հայաստանի մէջ աւելի լոյն չափով և մեր երկիրը լուսաւորեց քրիստոնէական հաւատաքով:

բ) Աւետարանի պարունակութիւնը հայ ժողովուրդին բացատրեց ու ծանօթացուց: Իր օրով հայերէն լիզուավ Աւետարան շրլաւով, ինք յաւնարէն Աւետարանը կը կարդար, կը թարգմանէր ու կը բացատրէր հայերուն, այսպէս հագեսր սնունք մատակրտարելով անոնց:

գ) Քրիստոնէութիւնը հայ կեանքի պայմաններուն պատշաճեցնելով վարդավառը Այլակերպութեան տօնին փոխեց, Տէրնատասը Տեսունընդուռաջին միացուց, օրով հայ ժողովուրդին ուշադրութիւնը հեթանոսութենէ դէպի քրիստոնէութիւն գարձուց: Տարբեր խօսքով, նոր կրօնքը ինքնի լաւագոյն արժէքներուն վրայ պատ-

ուաստեց: Ասիկա մեծ ճարտարութիւն պահանջող գործ մը էր, զոր ինք կրցաւ յաջողութեամբ ի կատար ածել:

դ) Դպրոցներ բացաւ և քրիստոնէական կրօնի ուսումը աւարածեց Հայաստանի մէջ:

ե) Աւետարանի պաշտօնեաներ պատրաստեց, քուրմերու զաւակները դաստիարակելով՝ Հայ Եկեղեցիին հոմար հոգեր մշակներ ապահովեց:

2. Երկրորդ կարևոր գործը եղաւ Հայաստանի մէջ եկեղեցիներ հիմնել և Ա. Էջմիածնայ Մայր Տաճարը կառուցանել:

Երբ 301 թուականին քրիստոնէութիւնը Հայաստանի պետական կրօնքը դարձաւ, Լուսաւորիչ կուսառուները քանդելով անոնց տեղ եկեղեցիներ հաստատեց, Ա. Էջմիածնայ Մայր Տաճարը շինեց՝ որուն տեղը իրեն յայտնուեցաւ տեսիլքի մը մէջ, և այդ իսկ պատճառաւ անունը էջ Միածին դրուեցաւ, որ կը նշանակէ Միածինին իջած վայրը:

Ենք շինութեան աշխատանքներուն կ'օգնէին Ա. Գր. Լուսաւորիչ, Տրդատ թագուոր, Աշխէն թագունի, Խոօրովագուխտ արքայաքոյր և պալատականներ, կիներ և այրեր: Աշխէն թագունին, Ալոնաց Աշխաղար թագուորին աղջիկը, երբ իր գողնոցով հող կը կրէր, հայ արկիններ ևս իրեն համեմելով նոյնը կ'ընէին:

Այսպէս, այրեր և կիներ միասին կը գործէին Տաճարը կառուցանելու համար, երբ սոյն համագործակցութեան ոգիսվ Տաճարին շէնքը շինուեցաւ և աւորտեցու, ամէն կողմէ եկեղեցիներ շինուիլ սկսոն և քրիստոնէութիւնը տարածուեցաւ Հայաստանի մէջ:

3. Լուսաւորչի ուրիշ կարևոր մէկ գործն աւ եղաւ Հայ Եկեղեցին կազմակերպել: Իրմէ առաջ Հայաստանի մէջ, առաջին գարէսս Թաղէսս և Բարթողիմէսս առաքեալներու օրէն սկսեալ, քրիստոնէութիւնը անկերպարան վիճակի մը մէջ էր: Ինքն էր որ կազմակերպեց եկեղեցին, ինչպէս նաև Հայց. Եկեղեցւոյ արարութիւնները գասաւորեց, ընթերցումները ճշդեց և Հայ Եկեղեցիի նուիրապետութեան հիմը դրաւ:

ՆԱԱՐԱԳՐԻՆ ԹԱՐՈՅԵԱԿԱՆ ԱՅԵԺԵՔԸ

Ի՞նչ էր արդեօք Ս. Գրիգոր Լուսաւորչի այս եռանդին, նուիրումին և զոհացութեան գաղանիքը:

Աւրիշ բան չէր բայց եթէ մտքի դաստիարակութեան հետ սրտի դաստիարակութիւն ևս ստացած ըլլալը Առաջինը, առանց սրտի դաստիարակութեան անօգուտ է և երբեմն՝ վեասակար իսկ Առանց սրտի առողջ դաստիարակութեան մարդ չի' կրնար ազգասէր և ճշմարիտ քրիստոնեայ ըլլալ, չի' կրնար ի նպաստ Աստուծոյ թագաւորութեան սուրբ զործին սահմանագանց զոհողութիւններ յանձն տռնելի Լուսաւորիչ ոչ միայն դաստիարակուած միտք, այլ նաև ազնուացած սիրտ մըն ալ ունէր. ուրիշ խօսքով, իրաւ քրիստոնեայ մըն էր:

Միւս կողմէ, Լուսաւորիշ բարոյական արժէքները նիւթական արժէքներէն գերադաս կը համարէր: Նիւթական արժէքները — դրամը, սոսումը, ընկերուկան բարձր դիրքը, տիտղոսներ, ևայլն —, ի հարկէ արհամարհների բաներ չեն, բայց անոնցմէ վեր բարոյական արժէքներ ու կան, որոնք աւելի բարձր, աւելի թանկագին և աւելի մեայուն են: Ինք կը գնահատէր զանոնք և նիւթականին տիրանալու համար բարոյականը չէր զաներ, քանզի նիւթէն ու նիւթականէն վեր ժագլցած՝ գաղափարուկան կեանքի մը կը ձգտէր:

Ու ատկաւին, պէտք է յիշել թէ Լուսաւորիշ հաւատքի տէր մէկը ըլլալով հանդերձ կոյր հաւատացաղ մը չէր. իր հաւատքը իրաւ էր ու կենդանի: Կոյր կամ անուանական հաւատքի վրայ հիմնը

Ֆրէնս, Գալիէ.

ևած նկարագրի շէնքը աւազի վրայ հաստատուած տունի մը կը նմանի և երբ հովը փչէ՝ անմիջապէս կը փլի ու հիմնայատակ կը կործանի: Իսկ գիտակից ու կենդանի հաւատքի հիման վրայ կառուցուած քրիստոնէական նկարագրի մը շէնքը հաստատ կը մնայ միշտ, մինչև իսկ ձգնուածամային փոթորկալից վայրկեաններու և հալոծանքներու մէջ:

Այս էր պատճառը որ առ իր հաւատքը չուրացաւ, Տրդաս թագաւորին կողմէ հրամայուած չարչորանքները յօժարութեամբ կրեց, և տասնհինգ տարի Խոր Վիրապի մէջ մնաց առանց գանգատելու: Հոյրաստանի մէկ ծայրէն միւսը վազեց, ամէն աեղ Աւետարանին փրկարար լոյսը տարածեց, և իր կենդանի հաւատքին ոյժովը հայ ժողովուրդին անմոռանալի ծառայութիւններ մատայց: Նմանապէս, իր հաւատքի ոյժովն էր որ երկնային տեսիլքի արժուացաւ:

Ի՞նչ է հաւատքին օգուտը մեզի, գործնական կեանքի մէջ: Հաւատքը կը հիմնաւորէ մեր համազումը հոգեսր իրականութիւններու հանդէպ, տագնապի պահուն մեզ կ'առաջնորդէ Աստուծոյ վստանելու, կը ներշնչէ ու կ'ոգեսրէ մեզ մեր առօրեայ կեանքի մէջ: Հաս Բիէռ լը Տուի, «Դժբախտին բախտաւորութիւնը իր հաւատքն է, իսկ բախտաւորին զժբախտութիւնը՝ իր յուստիստրութիւնը»: Թովմաս Կըթրի կ'ըսէ, «Հաւատքը ունաշան է թնկերական կեանքի, վեցուր զայն մարդոց մէջն, ահա՛ թնկերինը կը կործանի խսկոյն»:

Մեր պատմութեան ամենէն մեծ եկեղեցականներէն մէկը, և թերեւ մեծագոյնն է Ս. Գրիգոր Լուսաւորիչ իրաւամբ:

Գր. Ա. ԱՊՐԱՅԵԱՆ

